

## ԽՆԱՄԵՑԷՔ ԶԵՐ ԱԿՌԱՆԵՐԸ

### Ա. ԻՆՉ Է ԱԿՌԱՆԵՐՈՒ ՓՏՏՈՒՄԸ

- 1.— Ակռաներու փտտումը հիւանդութիւն մըն է անբուժելի:
- 2.— Բոլոր հիւանդութեանց մէջ ամենէն շատ տարածուածն է:
- 3.— Ան կը սկսի և կը յառաջանայ մանկական շրջանին:
- 4.— Անոր ծագումը տեղի կրնայ ունենայ նոյնիսկ ծնանելէ առաջ:
- 5.— Անոր ցաւը զգալի կ'ըլլայ յառաջացած աստիճաններուն մէջ

### Բ. ԻՆՉՊԷՍ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՅ ՓՏԱԽՏԸ

- 1.— Սոսկ անհոգութեան երեսէն՝ կերակուրի փշրանք կը մնան բերնին խոռոչաւոր վայրերուն մէջ, մանաւանդ ակռաներուն միջեւ: .....
- 2.— Այս փշրանքները, մասնաւորապէս նիշէ և շաքար պարունակողները, շատ դիւրաւ կրնան *քացղիլ* և վնասակար թթուներու վերածուիլ մանրէներու կողմէ, որոնք թէ մեծ քանակութեամբ և թէ միշտ գոյութիւն ունին մեր բերնին մէջ: Այդ մանրէները վնասակար կը դառնան հոն՝ երբ *նպաստաւոր միջավայր* ի մը կը տիրանան անոնք մեր դիմադրական ուժին նուազումովը:
- 3.— Այդպէս կազմուած թթուները տակաւ կը հալեցնեն ակռան պաշտպանող *կիտուածի ամենակարծր խաւը*:
- 4.— Անգամ մը որ կիտուածն հալի, փոքր փոսեր կը շինուին ակռային մէջ, ուր թթուն և վնասակար մանրէները փոխադարձաբար կը փութացնեն փտախտը:
- 5.— Քաղցկումն ու փտտումը, շատ դանդաղօրէն սակայն վստահաբար կը յառաջանան դէպի ջիղ, պատնասելով հոն բորբոքում, ցաւ և արեան վարակում:
- 6.— Փտախտին այս անբիշ յառաջխաղացումը երբեմն *բնականօրէն* կը դադրի քաղառողջ կազմի մը և գորաւոր լորձունքի շնորհիւ:

### Գ. ԻՉ ԵՆ ՓՏԱԽՏԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ

- 1.— Ան·իմա·րելի ակռայի ցաւ, ջղի բորբոքում:
- 2.— Ակռաներու անգործածութիւն, թերի ծամուածք:
- 3.— Անմարսողութիւն, ստամոքսի ցաւ, պնդութիւն կամ լուծում:
- 4.— Պակաս սննդառութիւն մանաւանդ մանկանց մէջ:
- 5.— Հիւանդութիւններ՝ բերնին մէջ, ինչպէս՝ ակռայի պալար չիպան, ջրատապ, ոսկրախտ, լնտախտ եւլն:
- 6.— Հիւանդութիւններ՝ մարմնոյն այլ մասերուն և գործարաններուն մէջ, ինչպէս՝ աչքի բորբոքումներ, ականջի ցաւեր, ստամոքսի և աղիքներու վէրք, սրտի տկարութիւն, յօդացաւ, ջղատապ, երիկամունքի հիւանդութիւն, եւլն:
- 7.— Ատամնարուժական ծախսեր, ժամանակի կորուստ, ...:

**Դ. Ի՞ՉՊԻՆՍ ԴԱՐՄԱՆԵԼ ՓՏԱԽՏԸ**

Քանի որ փտախտը անբուժելի հիւանդութիւն մըն է, լաւագոյն է գայն արգիլել կամ դադրեցնել *Ժամանակին* հետեւեալ միջոցներով:

1.— Լաւ ժառանգականութիւն փտախտէ գերծ առողջ նախնիքներէ:

2.— Անքերի խնամք յղի մայրերու և հոգածութիւն նորածիներու, մասնաւորապէս ասոնց ակոսներուն կազմութեան շրջանին:

3.— Մարմինը զօրացնելու և անոր դիմադրական կարողութիւնը բարձրացնելու միջոցներ, ինչպէս՝ արև, մաքուր օդ, լոգանք, բուս, հանգիստ եւլն:

4.— Յարմար ՍՆՈՒՆԻ, կարելի եղածին չափ պարզ, սակայն ըստ բաւականին *դիեցուցիչ*, նպաստելու համար մասնաւորապէս ոսկրային դրութեան ու ակոսներու կազմութեան:

*ա.* Ուտելիքը որքան *բնական* և պարզ, նոյնքան օգտակար և արժէքաւոր, ծնօտներու անքերի կազմաւորման և ակոսներուն բաւական մարգանք և ուժ հայթայթելուն մէջ:

*բ.* Կակուղ և հեղուկ կերակուրները ըստ բաւականին չեն մարգեր լինտերն ու ակոսները:

*գ.* Որևէ ուտելիք *ծամելը* զգալապէս կ'աւելցնէ անոր մարսելու և իւրացնելու արժէքը:

*դ.* Կարգ մը սննդեղէններու (կենսանիւթեր) չափազանց տաքցնելն ու եռացնելը կը վնասն անոնց արժէքին:

*ե.* Բանջարեղէններ և թարմ պտուղներ որոնք առատ կրային աղեր և կենսանիւթեր կը պարունակեն, կը նպաստեն ակոսներու *անթերի* կազմութեան, կը նուազեցնեն բերանին մէջ և ակոսներուն շուրջ հաւաքուող փշրանքները և կը պակսեցնեն անոնցմէ գոյացող թթուներն ու վնասակար մանրէները քանակով եւ որակով:

5.— Առողջապահական միջոցներ՝ ինչպէս.—

*ա.* Մատիտ, թուղթ, գրիչ, կամ գործիք մի խածներ:

*բ.* Ակոսներով թել մի կտրեր, կտոր մի պատուեր:

*գ.* Քիթով շնչէ՛ և ոչ թէ բերնով:

*դ.* Ճաշերէ դուրս բան մի՛ ուտեր:

*ե.* Վրձիւնով, օճառով և աղ ջրի խաղաջով ակոսներդ և բերանդ մաքրէ *ամէն օր*, առաւօտ թէ երեկոյ:

6.— Փտախտը կարելի է դադրեցնել նաև ատամնաբուժական բնութիւններով և դարմանումներով:

*ա.* Չափազանց փտտած, վարակուած ակոսայ և կամ *կոտրած արմատներ* մի պահեր բերնիդ մէջ: Անոնք կրնան իրենց մօտ գտնուող ուրիշ առողջ ակոսայ մը փտտեցնել և կամ օրին մէկը քեզի գլխու ցաւ և մինչև իսկ մահ պատճառել:

(Հրատ. *Պէյրուսի Ն.Ի.Րիլիֆի Մանկանց Բարօրութեան Բաժին* ի)